

## ՅԻՇԱՏԱԿԱՆԵՐ ԿՈՍՏԱՆԴՆՈՒԹՈՂԱԿԵՆ

ԵՐՐ ԱՐԵՎԵԼՔԻ յիշատակներս կ'ողեմ, Վոս-  
փորն է որ նախ կ'երեւայ աչքերուս։ Կը յիշեմ  
անոր ջուրերը՝ կապոյա կամ խաժ, զոր ա՛յն-  
քան անդամ քայլքով ակօսած կամ որոնց եղեր-  
քը ա՛յնքան երկար տարիներ ապրած եմ։

Գեղեցիկ եղանակին, որ աշնան մինչեւ  
վերջերը կը տեէ, Վերին ու Միջին Վոսփորը  
կը լեցուի արդարեւ ամարանոց զացողներով  
զոր հոն կը քաշեն անոր զովութիւնը եւ բնու-  
թեան գեղեցկութիւնը։ Արեւելցիք, Հանդարա  
եւ Հայեցողական, չեն կշտանար նեղուցին հա-  
մապատկերը զմայլանքով դիտեէ։ Ծովուն վր-  
րայ ամենէն գեղեցիկ տեսարանը այն է զոր  
կը վայելէ մարդ Թոփի Գափուի Սարային մէջ,  
Մէծիսիէ Քէօչկէն, որ ոճն ունի այն պարատ-  
ներուն զոր Պալեանները կառուցած են այն  
Սուլթանին օրով որուն անունը կը կրէ այս  
չենքը։ Իր մարմարով սալայատակուած զա-  
րատափէն, մարդ կ'իշխէ Մարմարայի, Վոս-  
փորի եւ Ռակեղջիւրի երրեակ մուտքին։ Մէկէ  
աւելի անդամ այդ բարձրութենէն անմոռանա-  
թի պատկերը դիտած եմ որորներու տարմե-  
րուն որ Սարային դուրս ցցուած հողամասին  
առջեւ կը կազմեն սպիտակ ամպ մը յարափո-  
փոխ գծերով։ Այդ հրուանգանին առջեւ հո-  
անքին սաստկութեան պատճառով, հոդ է որ  
մալունաները կուգան ծովը նետել քաղաքին  
թափթփութները, եւ որորներու սպիտակափայլ  
թեւերը՝ լոյսին ու կապոյտին մէջ՝ անոնց դի-  
ցազուք ընկերացում մը կ'ընեն։

Ամենէն աւելի Յոյները, Հայերը եւ օտար  
տէրութեանց ներկայացուցիչներն էին որ Վե-  
լին Վոսփոր կ'երթային զիւղազնացութեան։

Կէօյիւքտէրէի քարափը մեծ մասամբ Հայերու  
պատկանող չէնքեր է որ ունէր։ Դեսպանա-  
տուներէն շատերը կառավարութենէն դրաւ-  
ուած նախկին քրիստոնեայ բնակարաններ էին։  
Այդպէս էր Թերափիայի Քրանսական դեսպա-  
նատունը, փայտաշէն մեծ եալլ մը, մութ  
կարմիր ներկուած, որ իփսիլանթիներուն  
պատկանած էր եւ զոր Ֆրանսացիք խելացու-  
թիւնն ունէին նոյնութեամբ պահպանելու՝  
Հարկաւոր նորոգութիւնները միայն ընելով։  
Ծովէն դիտած եմ 1913 Օգոստոս 10ի զիշերը  
անոր Հրկիմման այնքան գեղեցիկ որքան  
դժնեայ տեսարանը։ Լայնատարած պատու-  
հանները բոցեր կը ժայթքէին, զծագրելով  
պարզ ու հորիզոնական գծերը կեղրոնական  
դարաւանդակ (encorbellement) մը ունեցող  
ճակատին, որ քարափին երկայնքը կը տարած-  
ուէր։ Ենիքօյի մէջ, Աւոտրիոյ գեսպանա-  
տունը, քարէ չէնք մըն էր զոր կառուցած էր  
մաքսատանց հարկապետը՝ ձէզայիրլի Մկրտիչ  
ամիրան։

Վոսփորը, եթէ իր ջուրերովը ծովու մաս  
կը կազմէ, իր լայնութեամբը՝ զետ մըն է լոկ։  
Իր երկու ափունքը, խորտուրորտ եւ նկարա-  
գեղ, ունին զիկզակ գծեր որ պիտի կրնային  
իրարու մէջ աղուցուիլ, եւ որ երկրարանական  
ճեղքումի մը արդիւնքը պէտք է ըլլան։

Իր ամենէն նեղ մասին մէջ, Անատոլու Հի-  
սարի զիւղին քովը, զետակ մը, Կէօք-Սույու,  
Կապոյտ ջուր, որ եւրոպացւոց ծանօթ է Ա-  
սիոյ Անուշ Զուրեր անունով, կուգայ նեղու-  
ցին խառնուիլ։

Այն զիւղերէն որ ասիական ափունքին եր-

կայնքը կը շարուին, Անատոլու Հիսարը ամենէն շահեկաններէն մէկն է : Հովիտը որ դեսակին ձախ եղերքը կը տարածուի, միշտ եղած է զրուանքի տեղ մը : Կայսերական քէօչկ մը, որ քիչ մը կը նմանի զարդարուած կարկանդակի, եւ աղբիւր մը Լուի Ժե . ոնով՝ ինչպէս որ այդ ոճը Թուրքիոյ մէջ ԺԲ. դարու երկրորդ կիսուն իւրացուած է, կը կանգնին ծովուն ափը : Այդ ոճին հոչակը անհաւատալի տարածում մը ունեցած է Թուրքիոյ մէջ եւ ինքինքը պարտադրած է մզկիթին եւ անոր Միհրապին (1) :

ԺԲ. դարուն, Պոլիս հաստատուած Փրանսացի նկարիչ մը, Վալանսիէնցի վան Մուրը, կտաւի մը վրայ պատկերացուցած է կիներու զեղջկական հաւաքոյթ մը Հիւնքեար Խոկէլսիի մէջ, որ նոյնակն Վոսփորի ասիական ափունքին վրայ է, եւ որ կը յիշեցնէ Վաթթոյի մէկ տարփաշունչ հանդէսը՝ ուր սակայն այրերը պակսէին (2) : Արական սեռը այդ պատկերին մէջ, արդարեւ, միայն մէկ ներքինով մը ներկայացուած է : Այդ տեսարանը կարելի է Կէօք-Սույու փոխադրել, մանաւանդ որ հոն ալ աղբիւր մը կը տեսնուի :

Դարձեալ՝ զետակին բերանը, բայց աչ եղերքին վրայ, կը տեսնուին աշտարակները հին բերդի մը զոր Թուրքերը կառուցած են Բիւզանդիոնը պաշարելնէն առաջ : Ասոնց դիմացը, եւրոպական ափունքին վրայ, կը պարզուին, այլապէս տապառիչ, ատամնաձեւ պատերն ու աշտարակները նումէլի Հիսարի, որ բլուրն ի վեր կը մազլցին : Ասոնք շինուած են Կոստանդնուպոլսոյ պաշարման ատենը : Երկու ափունքներուն վրայ կառուցուած այս ամրութիւններով, Թուրքերը Վոսփորի մուտքին կ'իշխէին :

Բայց Անատոլու Հիսարի գոհարը՝ փայտէ շէնք մըն է, Քէօփրիւլի եալըն, որ նեղուցին վրայ կը յառաջանայ, եւ ուրկից աչքը կ'ընդդրէ, դէպ ի Սեւ Ծով ու դէպ ի Մարմարա,

1) Տես իմ «Տիւփլեսիի կրակարան մը Սրամպուլի Հին Սարային մէջ» յօդուածս, *Gazette des Beaux-Arts*, Février 1914.

2) Այդ պատկերը կը գտնուի Ամսրերտամի Պետական Թանգարանին մէջ :

Վոսփորի մեծագոյն մասը : Այս շէնքը Ժէ դարու վերջերը կառուցուած է, եւ հնագոյն յուշարձանն է կ. Պոլսոյ քաղաքային ճարտարապետութեան : Եթէ գուրսէն՝ տեսքոտ չէ, ներքին պատերուն ու զմբէթին բազմերանդ ու ոսկի զարդերը, ծաղկալից անօթներով պըճնուած մէծ որմերեսակներ (panneaux) և մարմարէ նրբաքանդակ շատրուան մը, դայն անհետացած ժամանակաշրջանի մը զմայլելի մէկ վկան կը կացուցանեն : Հակառակ պարսկական ակնյայտ աղղեցութեանց, անոր զարդարուեսոր թրքական է՝ այն իրապաշտ եղանակով, որով ծաղիկները, այդ թուականին, նկարուած են :

Աջակցութեամբ զեղարուեստասէր Երկու օտարուհիներու, անդիմական զեսպանուհի տիկին Լուըրի եւ կոմսուհի տը Ռոպիլանի, փրւչելու վտանգին մէջ գտնուող այդ անզուզական բնակարանին յատակալիթեներն ու զարդարանքը մանրամանօրէն օրինակուեցան՝ Եղուարդ Թէրզեան ճարտարապետին հսկողութեան տակ, եւ զանոնք նուբերցինք 1912ի սկիզբը «Սթամպուլի Բարեկամներու Ընկերութեան» որ նոր էր կազմուած եւ որուն ոգեւորիչն էր տիկին Պոմփար, Փրանսական զեսպանին ամուսինը (1) :

Մինչեւ մէծ պատերազմը, Կէօք-Սույուն համբաւեալ ժամանգրավայրն էր քայլըներուն, մակոյիներուն ու նաւակներուն որ գետն ի վեր

1) Այդ Ընկերութիւնը ատոնի իրատարակեց՝ Փարիզ, 1915ին, «Քէօփրիւլիսիներու եալըն Անատոլու Հիսարի մէջ» տիտղոսով ալպոմի մը մէջ : Երկու պայման դրած էին այդ նուերին որքան ատեն որ Սրամպուլի Բարեկամներու Ընկերութիւնը իրեն յատուկ շէնք մը պիտի չունենար, տախտակները պէտք էր պահպանէին Սրամպուլի Մուսէնի Մատենադարանին մէջ, որ՝ այդ ընկերութեան լուծման պարագային անոնց ժառանգորդ պիտի հանդիսանար : Գծագրութիւնները, որ տասերկու հատ էին, Փարիզ դրկուեցան՝ ալպոմին տպագրութեան համար, բայց շիմ գիտեր թէ անկից ի վեր անոնի Պոլիս դարձուեցան :

կ'ելլէին, իրար կը խաչաձեւէին ու եղերաթումբերուն դէմ կանգ կ'առնէին։ Հանրմներ, քրիստոնեայ կիներ եւ երիտասարդ պէյքեր, իրարու հետ կը մըցէին իրենց նաւակներու վայելչաձեւութեամբ եւ իրենց թիխավարներուն զդեստներով։ Քայլքնիներու զդեստը կը բաղկանար ձերմակ կտաւէ լայն շալվարէ մը որ ժինչեւ ծունկերը միայն կը հասնէր, ձերմակ զուլպաներէ եւ անթափ մետաքս փոքրիկ շապիկէ մը, որուն վրայէն կը կրէին ոսկեզօծ երիզներով գունաւոր չուխայէ առանց կոճակի բաճկոն մը։ Բաճկոնը կը հանէին երբ երկար նաւարկութիւն մը ունէին կատարելիք։

Քայլքները, ամբողջապէս փայտէ շինուած եւ որ ունին նաև քանի մը քանդակուած, լուսանցկաւոր ոսկեզօծուած մասեր, երկար ատեն միմիայն չնարակուած էին, բայց վերջերը՝ նորաձեւութիւնն էր զանոնք իւզով ներկել, եւ կային որ «Նեղոսի կանանչ»ով ներկուած էին, կային որ գեղինով։

Բաղմութիւնը մասնաւորապէս մեծ էր ուրբաթ օրը, որ մահմետականներու կիրակին է, եւ նոյն իսկ վերին վոսկորէն հոն կ'երթային, երբ ծովը ալեկոծ չէր։

Ապտիւլ Համբատի օրով, եաշմաքը, այդ շպարչէ զլիխանոցը՝ ա'յնքան փայելուէ, որ աչքերը բաց կը թողուր՝ գէմքին մնացեալ մասը սքողելով, հանդիսաւորութեան նկարագիր մը ունէր, զրեթէ անցեալի բարեձեւութիւն մըն էր այլ եւս։ Պալատին կիներն էին միայն որ եաշմախով միշտ գուրս կ'ելլէին։ Սակայն ան զեռ կը տեսնուէր Կէօք-Սույցուի մէջ, պարդ քողերու քով։ Այս վերջինները թոյլ կուտային թուրք կնոջ՝ որ կատարէր իր թերեւս ամենէն չնորհալի ժեսթը, այն է վեր առնել իր քողիկը։

Երիտասարդ Ամերիկուէի մը, կենսունակութեամբ յորդուն, Լիշման զեսպանին զուսարը, ուրբաթ օր մը Կէօք-Սույցու դացած էւ, մահմետականուէի ծպտումով, թուրք բարեկամուէիներու հետ։ Դիւրաւ զայն ճանչցեր էին, վասնզի հին թէժիմին վերջերը, Կ. Պոլսոյ մէջ, թրքուհին քողը հետզհետէ խորհրդանշան մը սկսած էր զառնալ, հակառակ իշխանութեանց խստապահանջութեան։

Բարքերը աւելի ուժով էին քան օրէնքը։ Արդէն, այն մասնաւոր կացութիւնը զոր մահ-

մետական ընկերութեան մէջ ունէր թուրք կինը, որ օտարներու հետ պէտք չէր ըփում ունենար եւ որ նոյն իսկ չէր կրնար իր ամուսնոյն կամ եղբայրներուն ընկերակցութեամբ հասարակութեան մէջ երեւալ, գժուար կը զարձնէր ոստիկանական միջամտութիւնները այդ անհայլիներուն մօտ։

Կը յիշեմ բարձրահասակ ու գեղեցիկ է մը որ շատ տաք օդով օր մը Ղալաթիայէն կ'անցնէր, քողը բոլորովին ետեւ նետած։ Վոյզուայի պահականոցին առջեւ կեցած հերթափահ ժանտարմբ անոր հրամայեց երես ծածկել, բայց անտարբեր ու սէդ, ան իր ճարան շարունակեց, անգիտանալով ոստիկանը կը մնար անզօր։

Յետմիջօրէի ընդունելութեան մը, տիկին տ'Արանտա փայտայի մօտ, այդ շատ ղեղեցիկ Սպանուէիին որ ամուսինն էր Սուլթանին նըւազախումբի զեկավարին, պարած ևմ մանկամարդ օրիորդի մը հետ որ ետքէն իմացայ թէ մահմետականուէի մըն էր։ Հանդերձարանը ձգած էր իր շարշափն ու իր քողը։

Քայլքները լքելու հակումը բաւական հին էր։ Արդէն կէս զար մը առաջ, թէոփիլ կոթիէ կը նկատէր թէ անոնք անհետանալու վրայ էին։ Պատերազմի նախօրեակին, հասարակութեան նախասիրութիւնները մակոյկի թեթև տեսակի մը կ'ուզզուէին, եւ Քայլքը (1), նոյն իսկ իրը պերճանքի հաւակ, հազուագիւտ կը դառնար։ Ես անոր վերջին հաւատարիմներէն մին էի, եւ կը յիշեմ որ անոր ի նպաստ պայքար մղած ևմ մօրս մօտ։ Իմ քայլքս, Ոսկեղիւրի թուրք լաւագոյն վարպետներէն մէկուն ձեռքով նոր շինուած, այնքան բարակ որքան արագ էր եւ տասններեք մէթրէն աւելի երկարութիւն ունէր։ Այդ փայելչազեղ բարակին («élégant lévrier») լքման մէջ, զործնական նկատումներու հետ, ընդհանուր մտաւոր վիճակ մը որ սիստեմականորէն կ'արհամարհէր ամէն ուրեմն։

1 « Քայլքը քուրք բառ մըն է եւ իբր արմատ ունի քայլաք, սահիլ։ Ժէ. դարուն Սեւ Ծովու մէջ ծովահենութիւն ընող Խազախներու նաւերը, որ քահիք կը կոչուէին, եւ Եսքիմացւոց նաւերը, քայլաք, միեւնոյն անունը կը կրէին ուրեմն։

ինչ որ արեւելեան էր՝ ի նպաստ պլաֆրանկային, կը խաղաք նաև իր գերը:

1904ի ամառուան միջոցին, որ ծնողքս ենիքոյ ծովուն եղերքը կ'անցընէին, ուրբաթ օր մը՝ քայլքով Կէօք-Սույու կ'երթայի:

Շուտով հասած էինք Վոսփորի մէջանդը, ուրկից կանցնի Սև Ծովին Մարմարա զացող հոսանք մը: Հականոսանքներ դէպի վեր կ'ուղղուին երկու ափունքներուն երկայնքը, ուստի եւ ափունքին մօտէն անցնելով է որ մարդ կը կատարէ վերադարձի նաւարկութիւնը: Իմ երկու թիավարներս Ենիքոյցի Յոյներ էին, որոնք Վոսփորի լաւագոյն քայլքները կը համարուին: Քայլքները, ըլլալով առանց դեկի, թեթև, դիւրասոյց եւ իրենց երկարութեան պատճառով՝ հովուն յարձակմանց մեծամէս առարկայ դարձող, անոնց դործածութիւնը մեծ ճարպիկութիւն կը պահանջէ: Ճիշդ երկու հոգիի համար հաղիւ տեղ կայ այդ նաւակներուն մէջ, որոնք խոչալն են վայելելու համար Վոսփորը, որուն յատուկ են՝ ինչպէս կոնտոլը յատուկ է Վենետիկին: Նստարանը, շատ ցած, ջուրին մէջ ըլլալու տպաւորութիւնը կուտայ նստողին, մարդ հոն աւելի կ'ընկողմանի քան կը նստի, եւ աչքը ջուրը կը քիրէ:

Հոսանքը կ'արագացնէր մէր զնացքը: Ալ-կիոններու երամներ, որ երեք ջուրին վրայ կանդ չեն առներ, անխոնջօրէն նեղուցն ի վեր կ'ելլէին կամ դէպի վար կ'իջնէին, ծովուն շատ մօտէն անցնելով: Քիչ յետոյ, ետեւնուս եկաւ հասաւ Փրանսական վլուէր մը որ կը քաչէր երկոյրդ քայլք մը: Կէօք-Սույուի գետարերանը հասնելուն կանդ առաւ, եւ ես ալ հոն միայն ունեցայ այս նորօրինակ տեսարանին բացատրութիւնը: Շողեմակոյիկը կը պատկանէր Վօրուր պահականաւին, որուն Հրամանատարն էր Փիէր Լօթի եւ որ խարիսխ նետած էր Պէյքողի ծովախորչին մէջ, Ենիքոյի դիմացը: Ահա ինչու միեւնոյն ճամբան բռնած էինք: Թիավարները այն ատեն իրենց տեղը զրաւեցին քայլքին մէջ, ալպանացի սպասաւոր մը, ոսկի տրէզներով կարմիր չուխայէ զզեստ մը հազած, եւ որ անգլիական գեսապանատան քավագի կեղծ երեւոյթ մը ունէր, յետակողմտեղաւորուեցաւ, մինչդեռ Լօթի, զլուխը Փէս զրած, նստարանին վրայ կը բազմէր եւ քիչ

յետոյ գետակին մէջ իր գերասանական մուտքը կը գործէր: Այդ մուտքը զգայացունց եղաւ: Անոնք որ չէին ճանշնար Ազիատէի Հեղինակին շապարեալ դիմակը, կրնային կարգալ անոր անոնք՝ արարական խոշոր տառերով քայլքներուն կոնակը՝ բաճկոններուն վրայ անդնագործուած: Հանրմները կը ծոէին՝ առոր իմաստը համենալ չանալով: Հաւանօրէն թիավարական սովորոյթներու անտեղեակ ըլլալով, նստակին ետեւը փուել տուած էր կանանչ յատակով ասեղնազործութիւն մը որ արձանագրութիւններ կը կրէր եւ որուն ծողերը ջուրին մէջ կը կախուէին: Արգ, միայն կիներն են որ կը գործածեն այդ ծածկոյթները որ էիրամ կը կոչուին: Եղիպատոսի Խտիվին մայրը ունէր ատոնցմէ հատ մը որուն եղերքները՝ արծաթազօծ կամ ոսկեզօծ ձուկերով զարդարուած՝ ջուրին մէջ կ'իյնային:

Այս իգական հանդերձանքը, իր անոնք՝ պատի յայտարարութեան տառերով ներկայացուած, ոսկեզօծ հագուստներով յաղթանդամ մարզը (1) որ իր ետեւը թառած կ'երեւար եւ զոր սովոր էինք զեսպանատանց երեք զոյդ թիավարով քայլքներուն վրայ միայն տեսնել, աղմկայորդ ձեւով մըն է որ ուշադրութիւն կը հրաւիրէին իր վրայ:

Ատիկա պատճառ մը չէր որ քանի մը օր յետոյ, Քանտիլի՝ կոմսուէի Օսթրօրօկին այցելութեան երթալով իր էնքոնեիրօն պահել չկարենալուն համար չգանգատէր: Այդ Պոլսուէին, որ նրբամտութիւն ու զարգացում ունէր, չարաձճի կերպով ինծի կը կրկնէր այդ խօսքը: Ան Լօթիի համար չունէր այն անվերապահ հիացումը զոր իր զիրքը ենթազրել կուտայ (2) :

Լօթիի նստակին այս ձեւաւորումը անախորժ տպաւորութիւն կը գործէր անոր համար մանաւանդ որ պերճանքը սահմանող օրէնքներ գոյութիւն ունեցած են քայլքներու զանազան տեսակներու համար եւ այդ օրէնքները կը շարունակէին կենզանի մնալ, աւելի հրամայա-

1) Կոմսուէի Օսթրօրօկ, այդ սպասաւորին վրայ խօսելով, կը զրէ քէ «անոր զեղեցիկ ժեստերը ծիրանի եւ ոսկի կը խաղցնէին»:

2) Pierre Loti à Constantinople, Paris, 1927.

կան քան ինչ որ մարդ պիտի կարծէր սովորոյթներու եւ պատշաճութեանց ձևեին տակ 1) : Այս աստիճան, որ մեծարժէք ֆրանսացի դիւանագէտ մը, Ա. Պօփ (2), Օսմանցիի մը պէս կը գայթակղէր տեսնելով՝ Պալքանեան պետութեան մը մէկ դեսպանը որ երեք զոյդ թիւվարով քայլը մը կը գործածէր :

Լօթիի տղիտութիւնները Արեւելքի մասին՝ քայլքի վերաբերեալ սովորութեանց նրկանամք միայն չէ որ կը յայտնուէին (3) : Իր վէպերէն մէկուն մէջ, Զէրքէզներու եւ իրենց բարքերուն վրայ խօսելով, զանոնք կ'որակէ հարազատ Օսմանցիներ, եւ իր Պարսկաստան ճամբորդութեանը նուիրուած հատորի մը մէջ (4) բուփին կը յիշատակէ, յունարէնի եւ ասորերէնի մէջտեղը, Պերսէպոլիսի կրաֆֆիթիներու լեզուններուն շարքին մէջ : Ասիկա համարժէք է ֆրանսացի Հրեաները հարազատ կոլուաններ հռչակելու եւ կորիթ (գոթական) ոճով գիրը լեզու մը կարծելու :

Եթէ Սթամպուլի բարձր դասը միշտ մեծ ընդունելութիւն ըրած է Լօթիին՝ անոր Թուրքիոյ ընծայած պաշտպանութեան համար իրը երախտագիտութեան ցոյց, անիկա շատ յարդ չէր վերաբեր՝ այն բարքերուն պատճառով զոր անոր կը վերադրէին : Թուրք անձնաւորութիւն

1) 1812ի Փէրման մը որ Գրիգոր Պալեան նարտարապետին կը շնորհէ առանձնաշնորհներ՝ պերճանիքի վերաբերեալ հարցերու մէջ, կը վերաբերի նաև քայլքին : Այդ նոյն առանձնաշնորհումները նախապէս տրուած էին Ֆօրի քալֆային, որ Խւակիւտարի Սէլիմիէ մզկիթը կառուցած է (Վ. Զարդարեան, Յիշատակարան, Կ. Պոլիս, 1910, էջ 163) :

2) Ա. Պօփ հեղինակն է այնքան հրապուրիչ որքան հմտալից հասորի մը, — *Les peintres du Bosphore au XVIII<sup>e</sup> siècle*, Paris, 1911.

3) Յայտնի է որ Լօթին, իր ինքնամոլութենէն ալ օգոստիկով, խարած են, եւ թէ ձենան Թրքուի մը չէր, այլ եւրոպացի կին մը : Տես Marc Hélys, *Le secret des Désenchantées*, 1923.

4) *Vers Ispahan*, p. 135.

մը, որ նոյն իսկ անոր զրիչ մը նուիրելու համար բացուած հանդանակութիւն մը կը հովանաւորէր, զայն կ'անուանէր Լուրի, Աստուածաշունչի Ղովանին (Լոթի) ածականը : Ինքն իսկ այդ համբաւին հանդէալ անտարբեր կը թուէր եւ յաճախ կը տեսնէինք զինքը Վոսփորին վրայ երթեւեկող չոգենաւերու մէջ, Վօրուրի պարզ նաւաստիի մը ընկերակցութեամբ, զոր չար լեզունները հեղինորէն իր եղբայր նվլը կը կոչէին :

Գահընկէց Ապտիւլ Համիտ սուլթանին Երլարզի պալատի անձնական բնակամասին մէջ է որ ամենէն ուշագրաւ ապացոյցները տեսած եմ պաֆրամիլայի ի նպաստ նախապաշարման, որու կ'ակնարկէի քիչ առաջ : Փոխանակ արեւելեան վաւերական կահազարդութեան մը որ արժանի պիտի ըլլար մահմետական ամենէն հզօր ու ամենէն հարուստ վեհապետին, Արեւմուտքի վարնոց կարասիններ եւ առարկաններ է որ հոն կ'երեւային : Նոյն իսկ գորգերը, Հերեքէի կայսերական գորգաշինական հաստատութենէն ելած, յուուճաշակ գործեր էին՝ եւ բոպական գծաղրութիւններով : Շատ դժուար պիտի ըլլար կացութիւնս եթէ պէտք ըլլար որ իրը յիշատակ առարկայ մը ընտրէի հոն : Առ առաւելն պիտի ընդունէի անցեալ դարու սկիզբներուն օսմաննեան երիտասարդ իշխանի մը կենդանագիրը, արեւելեան մանրանկարներու ձեւով յօրինուած :

Սուլթանին բազնեսրահը, նեղ, մասնաւորապէս ողբալի էր, կիտուածազարդ թիթեղէ խաղողի երկու ողկոյզներով պճնուած իր ծոռակով : Միաքանի կուգար, իրը հակազրութիւն, թոփ Գափուի պալատին մէջ զանուող Հարէմին համամը, որուն խարտեաշ մարմարը, ջուրը խաղցնելու համար թեփածեւ շինուած մասերով, վանդակապատներուն եւ պրոնցէ կրկին ծորակներուն մեղմ ոսկիին հետ կը ներդաշնակուէր :

Թուրքիոյ մէջ այլ եւս չէին դիտեր գնահատել արեւելեան արուեստի զործերը, ու միւս կողմէ եւրոպական արուեստի մասին ճաշակը բաւական կազմուած չէր որպէս զի հասարակ ապրանքներէն կարենային վեր բարձրանալ :

Այսու հանդերձ, Թեշատ էֆէնտի գահաժառանդ իշխանը, իրը 1909ին յաջորդեց, Մէհ-

մէտ Ե. անունով, Սուլթան Ապտիւլ Համբարին, վերականգնեց, թերեւս պահպանողական ողիէ մը մղուած, աւանդութիւնը մեծաշուք ստուար քայլքներուն, 1), զոր չէր զործածէր իր նախորդը, որ ինքինքը ատոնց մէջ բաւական ապահով զգալու չէր:

Ապտիւլ Համբար Պոլիս այցելութեան եկած Գերմանիոյ կայսեր տրամադրութեան տակ դրած էր այս տիպով նաւակ մը, զոր իր նկարիչը, իտալացի Մօնարօն, նկարած է Տոլմա-Պահչէի պալատին առջև կանգ առած:

Սուլթաններու այդ քայլքներուն՝ ինչպէս եւ հին ցոկանաւերուն մէջ (2), իւրաքանչիւր թիավար մէկ թի միայն կը զործածէ, մինչ մէկէն երեք զոյլ ունեցող քայլքներուն մէջ ամէն մէկ թիավար երկու թի ունի: Ատկից զատ առաջինները զեկ ու զեկավար ունին եւ աւելի կամ նուազ այն են սովորական քայլքներուն բազգատմամբ ինչ որ էր Տօժերու «Զիացուլ» (Bucintore) կոնտոլներու բազգատմամբ:

Վիլհէլմ Բ. տկարութիւն մը ունէր արեւելեան սովորութեանց համար ընդհանրասկո: Այսպէս, իր հետեւորդներուն մէջ ունէր Պալատի չիպուլիններէն մին, որ պարկի մը մէջ կը կրէր չիպուլիններ, այն ծայրայելորէն երկար ծխափողերը, զոր ատենով կը ծխէին, բաղմոցի մը վրայ հեղգործն ընկողմանած, եւ որուն ծայրը զետնին կը կրթընէր, արծաթ կամ ոսկի ափսէի մը վրայ: Կայսրը, Հերեքէի մէջ, Խղմիտի ծովախորչին վրայ, նախաճաշէ մը յետոյ, կը ծխէր՝ կանուն, խստամեւ կեցուածքով մը, գարշապարներն իրարու կցած, ինքնաշարժական եւ ընդհատ շարժումով մը չիպուքին ոսկէօղ յամպարէ բերնոցը (3) հեռացնելով:

1) Սրամպուլի Ծովային նախարարութեան Թանգարանին մէջ կը զտնուին որոշ թիւով այդ տեսակ քայլքները, որ Հին Սարայի ծայրի հանդուած քայլքներէն են:

2) Նոյն բանգարանին մէջ կը զտնուի Ժէդարու բրդական ցոկանաւ մը:

3) Ատիկա նախկին Թուրքիոյ մեծ պերանձներէն մին էր, եւ Պոլսոյ հին հայ ընտանիքներէն մին, Ալակերտի գերդաստանը, այդ

ես առիթն ունեցայ զինքը աւելի մօտէն տեսնելու՝ մեծ պատերազմի միջոցին: 1917ին էր, երբ Հոկտեմբեր 16ին Սթամպուլի էվքաֆի թանգարանը այցելեց: Վարիչ խորհուրդի նախագահը, Թեշատ Ֆոււատ պէյ, այնքան սիրալիր որքան թանձրամարմին անձնաւորութիւն մը, ինձմէ խնդրած էր որ իրր այդ խորհուրդի անդամ առաջնորդէի կայսեր եւ տայի անոր հարկ եղած բացատրութիւնները: Տպաւորութեանը տակ իր մէկ կենդանազրին զոր Լ'իլլիւրբասիոնի մէջ տեսած էի, կը սպասէի իր գէմքին վրայ մտածկոտ եթէ ոչ մուայլ արտայայտութիւն մը գտնելու, որ իր մտահոգութիւններն ու ժողովուրդներու տառապանքները մատնէր: Պատերազմը իրեն համար իրապէս «թարմ ու զուարթ» ըլլալու էր, որովհետեւ ան մեղի երեւցաւ աշխոյժ ու կայտառ, Փիղիքական եւ բարոյական առողջութեամբ յորդուն: Կը շահագրգոռուէր այն բացատրութիւններով զոր իրեն կուտայի Փրանսերէն լեզուով, հարցումները կ'ուղղէր եւ կատարեալ գիտակցութեամբ խորհրդածութիւններ կ'ընէր: Իր ուշագրութիւնը հարւիրեցի շատ զեղեցիկ Ղուրանի մը վրայ, Պարսկաստանի մոնկոլ մէկ վեհապետին համար զրուած, որուն նախնիքները հոն յիշատակուած էին մինչեւ Ճինկիզ խան: Անոր արշաւանքին ժամանակաշրջանը, քաղաքներ հիմնայատակ կործանած ըլլալը, այն իրուզութիւնը որ «արդիական սպայակոյտ մը» ունէր, մոնկոլ հրոսներուն յառաջիսաղացութեան Սիլեզիոյ մէջ կասած ըլլալը, խորհրդածութեանց նիւթ հայթայթեցին իրեն:

Մասնաւորապէս սքանչացաւ պարոկական ձեռագիրներու զարդարգութեանց վրայ «գորդի համար ի՞նչ ազուոր մօտէնէր» ըսելով:

Արդէն արուեստի լաւ հասկցող մը կը համարէր ինքինքը: Պոլիս իր նախորդ այցելութեան, հայրս որ իրը Սուլթանին անձնական զանձուն նախարար զինքը կ'ընդունէր Հերեքէի դորդագործարանին մէջ, իղմիտի մեղկադեղ ծովախորշին վրայ, ուղերձի մը մէջ անոր զե-

երքեմնի շինանիքն կը պահէր չիպուքի համեմին յամպարէ բերնոցներ, բանկագին բարերով զարդարուած:

դարուեստական ճաշակին ակնարկութիւն մը ըրած ըլլալով, կայսրը այդ ներբողէն այնքան զգածուեցաւ որ անոր խօսքն ընդմիջելով ձեռքը չերմօրէն սեղմեց:

Թանգարանէն մեկնեցաւ ամենէն սիրուն արտայայտութիւններով: Իր հետեւորդներուն մէջ կը գտնուէր, այդ առթիւ, Փրոֆէսէօր Վիկանթը, սպայի զգեստով: Իրաց քերմամբ ստիպուեր էի երկար ատեն ինծի հետ պահել կայսերական այցելուն, ինչ որ առիթ տուաւ վարիչ Խորհուրդի անդամներէն մէկուն, աւելի ինքնահաւասն քան ձեռնհաս, ինծի դէմ աղմուկ բարձրացնելու: Եւ սակայն այդ պաշտօնակցիս ձգեր էի առիթը կայսեր ուշազրութիւնը հրաւիրելու թրքական քարտէսի մը վրայ ուր Հիւսիսային Ծովը կը կոչուէր Գերմանիոյ Ծով, ինչ որ մէծ զոհունակութիւն պատճառեց Վիլհելմին, որ զայդ նկատել տըւաւ իր հետեւորդներուն:

Այդ թանգարանին հիմնարկութեան ես գործօն մասնակցութիւն մը ունեցած էի, և վարիչ Խորհուրդը ինծի պաշտօն յանձնած էր մանրանկարներու, զարդարութեանց եւ կաղմերու մասնաւորապէս ճոխ հաւաքածոները դասաւորելու եւ ցուցադրելու: Արդէն, 1914 Ապրիլ 27ին, երբ անոր բացումը կատարեց Սայիտ Հալիմ փաշա մէծ եպարքուր, ինդրանիքովն այս վերջնոյն՝ ինչպէս եւ կվաֆիի (որմէ կախում ունէր այս հիմնարկութիւնը) նախարար Խայրի էֆէնտիի, պաշտօնական անձնաւորութիւններուն առաջնորդողը եւ էի եղած :

Այդ միջադէպէն քիչ օր յետոյ, դժբաղդ պաշտօնակիցս եղերական վախճան մը կ'ունենար Սթենիայի ծովախորշին մէջ: Ենիքօյի Քլիւպ տիւ Պոսֆորին մէջ զիշեր մը պաքարա խաղալէ յետոյ երբ տուն կը գտանար, իր նաւակը շրջած էր եւ ինքը ծովամոյն էր եղած:

Այս Քլիւպը պատերազմի ատեն հիմնուած էր Ենիքօյի կվեկնիտի կալուածին մէջ, և նախագահը Սայիտ Հալիմ փաշան էր:

Աւատրիոյ գեսպանը, մարքիզ Փալլավիշինի, հակառակ զաւակներ չունենալուն, կ'ուղէր մարքիզուհոյն հետ մինակ ասլրիլ իր ընդգարձակ ամարանոցին մէջ, որով զեսպանատան պաշտօնէութիւնը ուրախ էր որ քանի մը

հարիւր մեթը հեռուն, կ'ունենար բնակարան եւ սեղան, հանգստաւէտութեան եւ պերճանքի պայմաններով զոր մէծ Ակումբ մը կրնայ ընծայել: Աւատրիացի խորհրդականէն ու քարտուղարներէն զատ, քանի մը Օսմանցիներ, որոնց մէկն ալ ես էի, հոն իրենց սենեակն ունէին եւ գերման դիւանադէտներ մերթ ընդ մերթ թերափիային կուզային այնտեղ ճաշելու: Սայիտ Հալիմ փաշա շարթուան մէջ օր մը որոշած էր ուր կանոնաւորապէս հոն կողար ընթրելու: Ակումբին կազմակերպիչն եղած էր Զէքօնիչ կոմսը, որ մինչեւ եղունգներուն ծայրը ազնուական մըն էր եւ որ զայն կը վարէր, Պոլսոյ միջազգային ընկերութեան մէջ Հանրածանօթ հայ անդամի մը, Ահարոն Մանուկեանի, աջակցութեամբ:

Պաքարայի իրիկունները, Վերին Վոստիգիւզագնացութեան մէջ զտնուող թուրքերն ալ կուզային հոն, ինչպէս կվաֆիի թանգարանի իմ գժբաղդ պաշտօնակիցս:

Սայիտ Հալիմ իշխանը թուզթ չէր խաղար, ինչպէս եւ ես, ինչ որ երբեմն առիթ կ'ընծայէր ինծի իրեն հետ խօսակցելու: Աշխոյժ եւ համակրելի մարդ մըն էր, հետաքրքիր աչքերով որ չիտակ երեսդ կը նայէին: Կարճահասակ էր, բայց իր եղիստական ձեւով Փէսը քիչ մը կ'երկնցնէր իր հասակը:

Թոռ Մէհմէմէտ Ալիի, որուն մէկ գեղեցիկ կենդանագիրը ալպանական զգեստով՝ իր ենիքօյի եալըին ընդունելութեան սրահներէն մին կը դարդարէր, խելքը միտքը Եղիստակուսի խոփական գահուն վրայ էր:

Շատ սնապարծ ըլլալով եւ ինքզինքը իշխանազուն մը նկատելով, եթէ ոչ արքայազուն հրամայած էր որ սեղանի վրայ իր հիւրերէն առաջ իրեն հրամցնէին կերակուրները: Շատ հպարտ էր որ իր ամարանոցին մէջ՝ թուրքիու պատերազմին մասնակցիլ սկսելէն առաջ՝ Ռուսիոյ, Անգլիոյ եւ Ֆրանսայի դեսպաններն ընդունած էր մետաքսէ արարական այն լա՛ու գեղեցիկ պատմուանով որ մաշլան կը կոչուի: կը կարծէր թէ այդպէսով ատոնց հետ արհամարհանքով վարուած էր, քանի որ մաշլանը, Եւրոպայի զգեստական սովորութեանց բազատմամբ, տեսակ մը զիշերազգեստ էր:

Իր եալըին գետնայրէկի պատերուն քան-

դակեալ փայտէ զարդարանքները շատ գեղեցիկ էին և աւելի արարական ոճով մը, այնպէս որ նախ կարծեցի թէ Գահիբէի կահագործներուն ձեռքէն ելած էին։ Փաշան ինծի ըստ թէ այդ աշխատանքը ինք ապսպրած էր Ռումելի Հիսոր բնակող հայ արհեստաւորի մը և թէ այս վերջինը, անկից ի վեր, անդորք մնացած ըլլարվ, ստիպուեր էր ձկնորս դառնալ իր ապրուստը ճարելու համար։

Զրադանի պալատին փայտէ հոյակապ որմնագարգերն ալ հայ կահագործի մը, Որդիկ պէյի, աշխատանոցներէն ելած էին։ Գործ Յակոբ պէյ Պալեանի, Զրադանը կը ներկայացնէր վերածնութեան փորձ մը արեւելեան ո-

ճին մէջ և սահմանադրական բէժիմի սկզբնաւորութեան պաշտօնական արարողութեանց չքեղ ըլջանակ մ'ընծայած է։ Անոր հրկիվումը՝ 1910ին, կատարեալ վիշտ մը եղաւ ինծի համար։ Ճակատը, որ Վոսփորին վրայ կը նայի, կանգուն կը մնայ և չէնքին անեղծ պահպանուած ըլլալուն պատրանքը կուտայ առաջին պահուն, բայց տէքոր մըն է միայն այլ եւս։ Մակայն իր մարմարէ գեղեցիկ մէծ դռները Պէշիկթաշի ճամբուն վրայ, գեռ կը մնան անվթար։

ԱՐՄԵՆԱԿ ՍԱԳԲՁԵԱՆ

(Շարունակելի)

## ԾՆՈՒԻՆԴ

Երբոր գրտայ հին կորսըւած յուշն օրերուն,  
Նորէն ինծի ժպտեցաւ տղան, հոգւոյս արեւ,  
Խնչ բուրմունք էր ծառերում մէջ, զլխուս վերեւ,  
Բոսոր պարտէց՝ երկիրը բաց էր հովերուն։

Մոոցե՞ր էի խոնարի անունն իսկ տերեւին,  
Ու նոր լեզու մըստեղծեցի կախարդալուր,  
Թոշուններուն համար որոնք վաղուց քափուր  
Խմ հէք տունիս աղաւնեսունը կուզային ...

Հետրզիետէ վերակազմել կարողացայ  
Զինչ երազով մանեակը վառ կարօններուն.  
Խնչ հըրայրենով սէրը վշտին եղաւ ընծայ ...

Այրեցաւ խունկն անմեղութեան բուրվառներէն,  
Ու տեսիլ խովն իսկ վերածնած մարմիններուն  
Հողին ծոցէն եկաւ գարուն մը ոսկեղէն :

ԱՐՄԷՆ ԵՐԿԱՐ.